

մա կըտեսնէր որ անոնք իրեն տիրոջը Փրիդերիկոսին մայրաքաղաքին ալ տիրեր են : Երբոր զինուորը շիրմին վանդակապատ դուռը բացաւ, Ափոլէոն քանի մը աստիճան ալ վար իշաւ ու մօտեցաւ շիրմին, ու թեւերը ծալլած կեցաւ, սկսաւ մտածել տասը վայրկեանի չափ . անշուշտ աշխարհիս ունայնութեանը վրայ կը մտմտար, որ մեծ մարդիկ ալ ինչպէս ափ մը հողով կը ծածկուին, որ իրենց կենդանութեան ատենը կարծես թէ բոլոր աշխարհիս մէջ չէին մեկներ :

Ինչպէս ամէն մեծամեծ մարդկանց, նմանապէս մեծին Փրիդերիկոսի վրայ ալ շատ խելք սորվելու պատմութիւններ կը պատմուին որ հոս ամփոփելը դժուար է . առ այժմ երկու իրեք հատ մը դնենք որ իր վեհաճանձնութիւնը կը ցուցընեն :

Փրիդերիկոս օր մը տեսաւ իր նեղքին պաշտօնեաներէն մէկը որ կորիճ պատմի մըն էր, որ աթոռի մը վրայ անհանգիստ կերպով կը քննանար . քով գնաց որ արթընցնէ, տեսաւ որ ծոցը թուղթ մը կայ՝ ծայրը դուրս ելած . կամացուկ մը թուղթը քաշէց, տեսաւ որ նամակ մըն էր որ ան կորիճին մայրը գրեր էր, չնորհակալ ըլլալով որդւոյն՝ իր թոշակին կէալ անոր իրկելուն համար : Աս տեսնելով զարմացաւ տղուն առաքինութեանը վրայ, և թղթին մէջ շատ մը ստակ պըլ լելով՝ նորէն անոր ծոցը դրաւ : Երբոր անիկայ արթընցաւ, տեսնելով ծոցի ստակը՝ սկսաւ վախնալ . բայց թագաւորը զինքը միմիթարեց ու մօրն ու տղուն առատ եկամուտ մը կապեց :

Երբոր եօննամեայ պատերազմը լմինցաւ, Փրիդերիկոս իր զօրքերէն շատը ետ ձամբեց . ասոնց զօրավարներէն մէկը շատ անդամ պաշաճնէ ըստ թագաւորին որ զինքը նորէն իր պաշտօնին մէջ հաստատէ . թագաւորը անոր աղաքանէներէն ձանձրանալով, հրամեց որ մէյմն ալ գայ նէ՝ իր գիմազը չհանեն : Քիչ ատենէն թագաւորին գէմ գրուածք մը հրատարակեցաւ . և որչափ որ Փրիդերիկոս անհոգ կը լըսպար աս բանիս, գրողն ալ աւելի լըսպացաւ, ինչուան թագաւորը հրամեց թէ ովք որ իմացնէ իրեն ան բանը գրողը յիսուն ոսկի վարձք պիտի առնու : Ալրոյիշեալ զօրապեալ օր մը պալատը եկաւ, ու թագաւորին իմաց ընել տուաւ թէ հարկաւոր բան մը ունիմիրեն զուցելու : Ելաւ թագաւորին գիմազը և ըստաւ անոր . աչէր արքայ, դու մեծ վարձք խոստացեր էիր ան մարդուն որ քեզի իմացնէ ան թուղթը գրողը . ահա ես եմ անիկայ : Ինչպէս որ կուզես պատժէ զիս ու սպաննէ . միայն տուած խօսքդ պահէ, ու երբոր զիս մեռցընես՝ ան խոստացած ստակդ խըրկէ իմ խեղճ կնող ու որը տղոցս ” : թագաւորը բարկացած, “ Ծուտ գնա, ըստ, Սփանտաւ բեր-

թը, որ հոն տեսնես թէ թագաւորի գէմ բան դրողին վերջը ինչ կըլլայ : — Հնազանդ եմ հրամանիդ, աէր արքայ, ըստ զօրավարը . բայց ան յիսուն ոսկին չմոռնաս : — Երկու ժամէն էս կնկանդ կը իստրեմ, ըստ թագաւորը . դուն աս թուղթն ալ առ, Սփանտաւի վերակացուին տուր, և ըսէ որ կերակրի նստելչն առաջ թուղթը չբանայ ” : Զօրապեալ եւալ գնաց ան սոսկալի բեր դը, և թուղթը վերակացուին յանձնեց . Երբոր սեղանը լմիննալու վրայ էր՝ վերակացուն բացաւ թուղթը, տեսաւ որ մէջը այսպէս գրած էր . “ Սփանտաւ բերդին վերակացութիւնը կը յանձնեմ աս թուղթը բերողին, և ինքը չուտով դառնայ ու առնէ իր յիսուն ոսկին ու կնիկը . իսկ գու որ ան տեղին վերակացուն ես՝ ուրիշ պաշտօնի պիտի անցնիս քու հաւատարիմ ծառայութեանդ փոխարէն ” :

Օր մը Փրիդերիկոս պալատին պատուհանէն նայելու ատէն կըտեսնէ որ խելմը մարդիկ մէկ տեղ գողիկը ու պատի մը վրայ կպցուցած թուղթ մը կը կարդան : Թագաւորին հետաքրքրութիւնը կը շարժի, ու ծառաներէն մէկը կը կանչէ, կըսէ թէ “ Գնանայէ սրւոնց կարգացածը ինչ է ” : Ծառան կ'երթայ կըտեսնէ որ թագաւորին գէմ գրուածք մըն է . Կուգայ իրեն իմաց կուտայ : Թագաւորը առանց այլայլու ծառային կ'ըսէ . “ Գնա ան թուղթը աւելի ցած աւել մը կը պցուրը՝ որ ամէնքը դիւրաւ կարենան կարգալ ” :

ԱՇԽԱՄՀԱԴՐՈՒԹԻՒՆ

Պարայիմ ըսուած Հրէից վրայ համառոտ տէղէկութիւն :

Հրէիծ ազգը ամէն տեղ ցրուած, բայց ամէն տեղալ իր մասնաւոր բնաւորութիւնները պահած է, և անոնցմով օտար ազգերուն խորշելի ժողովուրդ մը սեպուած է : Ո՞իայն Պարայիմ ըսուած ցեղը կայ որ թէպէտ քիչւոր է, բայց բնաւորութիւնը սովորութեամբ շատ տարբեր է մէկալ Հրէաներէն : Այս Պարայիմները սուրբ գլքին միայն կը հաւտան, և անոր համար Պարայիմ ըսուած են . վասն զի գարեբրայեցերէն գիրք կամ ընթերցուած ըսել է . ուստի չեն ընդունիր թալմուտը և բարբիներուն գրուածքները՝ որ ուրիշ Հրէից առջել գրեթէ աստուածաշնչին հաւասար կը սեպուին . անոր համար ալ Հրեաներն ու Պարայիմները իրարու թըշ-

նամի են, ու ամենեին մէկմէկու հետ
խնամութիւն չեն ըներ :

Դարայիմները մէկալ Հրեաներէն
շատ աւելի մաքրասէր ու միաբանա-
սէր են . բնութեամբ աւելի քաղցր
ու անկեղծ կ'երենան, կերպարանք-
նին ալ աւելի տեսքով ու պարկեշտ է :
Ո աճառականութեան մէջ մէկալնե-
րուն հաւասար՝ ազքաբաց են, բայց
անոնց կծութիւնն ու խորամանկու-
թիւնը չունին : Ե եզունին տաճկերէն
ու թաթարերէն է . գրուածքի մէջ
ալ նոյն լեզուները կը բանեցընեն ե-
րբայական գրով : Դարայիմներուն ա-
ւելի շատ գտնուած տեղերն են Ե-
գիպտոս և Ե Եհաստանի Ո ոլինիա ու
Ի իթուանիա գաւառները . բայց ա-
ւելի շատւոր ու անուանի են Ո ու-
սաստանինները որ երկու հազարի չափ
կը համբուին . ասոնց մեծ մասը Խրի-
մի Եկոզէվէ ու Քէֆէ քաղաքները
կը բնակին, մէկ մասն ալ () տեսսա :

ԲԱՐՈՅԱԿԱՆ

Դշտակի աղքասիրութեան իորչ և յորդոր :

Եթաքունութեանը այնչափ սիրելի
ու պատուական բան է որ խիստ մեծ
անզգամներն ալ կը ջանան առաքինի
ըսուիլ . միթէ անովառաքինի կ'ըլլան.
չէ . վասն զի “Ե հուր փորձի ոսկին, և
մարդ ’ի բովս տառապանաց ”, կ'ըսէ
իմաստունը : Ո ըչափ մարդիկ կան որ
ազգասէր կ'ուզեն ըսուիլ բայց անով
միայն ազգասէր չեն կրնար համա-
րուիլ . վասն զի ազգասիրութին ալ
իրեն բովքը՝ իրեն նշանը ունի : Ո ըն
է աս նշանը : Ե զգին համար աշխա-
տիլ, բրտնիլ, տառապիլ, չարչարուիլ.
ան բաւական չէ . ազգէն ամենեին
փոխարէն մը կամ գովեստ մը չլսուլ :
Են ալ բաւական չէ . իբր թէ ազգին
վնաս ընելու համար աշխատած ըլ-
լայիր՝ արհամարհուիլ ազգէն, նախա-
տուիլ, հալածուիլ, երեսի վրայ մնալ :

Ո Վ չգիտեր թէ մեծ կրակ է ասիկայ .
անոր համար ալ քանիներ կան որ ա-
սոր քովերը մօտենալնուն պէս՝ խծու-
ծի պէս այրեր փշացեր են : Ո իայն ան
մեծամեծ մարդիկը կը դիմանան աս
կրակին, որ ասկէ աւելի սաստիկ կրա-
կով վառուած են, այսինքն վեհանձն
ազգասիրութեամբ, զուտ ազգասի-
րութեամբ, և ոչ շահասիրութեամբ
կամ թեթեամիտ փառասիրութք :

Յաւալի և միանգամայն գեղեցիկ
օրինակ ունինք աս բանիս մեր երա-
նաշնորհ Ծարդմանիները . ցաւալի՝
ազգին վրայ նայելով, և գեղեցիկ՝ ան
մեծամեծ անձանց ազգասիրութիւնն
ու վեհանձնութիր մտածելով : Մե-
լու բան է սրբոյն Ո ովսեսի Խորե-
նացւոյ այրած սրտով գրած սրտա-
շարժ գանգատը, որ մեծին Տրդատայ
ողբերգական մահը ակամայ կամօք
պատմելէն ետև՝ կը ստիպուի աս վը-
սեմ ու ծանր խօսքերը զուրցել .

“Եւ զի այսոքիկ Ճշմարիտ այսպէս, միկթարես-
” ցուք մերովք վասնգիւքս և մեք . զի եթէ ընդ
” փայտ գալար զայս արարին, ասէ Քրիստոս,
” իսկ ընդ չորն զինչ լինիցի : Արդ եթէ ընդ նբա
” Աստուծոյ, և որք ’ի թագաւորութենէ յաղագա
” Աստուծոյ զինքեանս նուաստացուցին՝ այս է,
” այլ զինչ մեր բանս առ Աստուծոյ յաղագս ’ի
” չէնջ վասնգիցս, որոց վասնգք և աղքատութէ
” սեպհական է : Այլ սակայն ասացից . Ո՞ ո՞ ՚ի
” ձէնջ թոշակս յաղագս մեր . ո՞վ ո՞ք վարդապէ-
” տայն մազթանս . ո՞վ ո՞ք բան յօժարեցուցանող
” կամ յորդորական . ո՞վ ո՞ք յերթալս մեր բեռնա-
” բարձս, ո՞վ ո՞ք ՚ի գալն մերում հանգիստ, ո՞վ ո՞ք
” տուն կամ օթանոց մեղ պատրաստեաց : Թովզ
” զայն . զի և ոչ զինքուս չարս և զագիտութիւնս
” հանգերձ մնուի փառամոլութեամբն և կատաղի
” լեզուանութեամբն՝ սանձահարեցէք, այլ նիւթ
” նոցա անմատութեան զձեր ուսումնատեացդ տա-
” լով բարս, բորբոքեցէք առաւել քան զնոցն
” բարելոնի ” . Պատմ . Բ :

Ե յսպիսի վեհանձն ու վշտահար
ազգասիրաց յօրդոր և միկթարութի-
ըլլայ հետագայ յօդուածը որ Ծա-
մաս անունով հոչակաւոր գաղղիա-
ցւոյն գրածն է Լարդեսիոսի ներբո-
ղին մէջ, և աս վսեմ հատուածը բո-
լոր նոյն մատենագրին գրուածքնե-
րուն մէջ ամենէն գեղեցիկն է :

1 Անտոն Շամաս Ճարտասան մատենագիրը մ-
ռած է 1785ին :